

ՀԱՍՏԱԼ և ՊԱՐՈՒՆ

Հասեալ է գարուն, գարուն ծաղկազարդ·
Բարձրափիզ դըշխոյ բոցացայտըն վարդ,
Ջիւնափայլ շուշան, համեստ մանուշակ·.
Շահապրակ քաղցուենի, բուրմամբ անուշակ,
Կազմն գունագեղ պըսակ մի սիրուն.
Եղբարք.... հասեալ է գարուն:

Ի երանց մեր ծայրը, կըռունկ ջերասէր
Կացիալ զերդ մսիդի կարդայ ծեզ բաւէր·
Ծիծեռն պանդուխտ 'ի բոյն իւր դառնայ.
Նազեի ճշիւք ողջյուն տալ գարնան.
Ո՞ն, այսպէս եւ դուք դարձիք 'ի մեր բոյն.
Եղբարք.... հասեալ է գարուն:

Յերկնագոյն այրէն ելեալ Մարերեայ,
Ճեմէ զերդ դըշխոյ աշխարհին Հայկայ.
Յիւրեանց անտառէ սոխակք բիւր ու բիւր
Ողջունեն սիրով զայսրէն գալուստ իւր.
Օ՞ն եկայք եւ դուք, տալ նրմս զուլջոյն.
Եղբարք.... հասեալ է գարուն:

Ըզժիրանեթոյը պատմունանին գոգ
Լցեալ գունագոյն քաղցրաբոյր ծաղկօք,
Ոսկեփայլ ծեռօք սրփուէ յորդառատ
Փընջիկս աննըմանս 'ի ծոր դաշտ եւ արտ.
Եւ ծիծառն անխոնչ յիւր դառնայ 'ի բոյն.
Եղբարք.... հասեալ է գարուն:

Օ՞ն եկայք, ընկերք, քաղեացուք շուշան .
Յօրինել պըսակ, սուրբ սիրոյ նըշան,
Եւ պար բոլորեալ երգովք հըրճուանաց'
Երթիցովք սրփուէ ըզշիրմօք մեր հարց.
Ո՞ն.... ծիծառն անխոնչ դարձ արար յիւր տուն.
Եղբարք... անցանէ՛ գարուն:

ՎԱՀԵ ԽՍԿԵՆՏԻՔԵԱՆ
Աշակերտ Մուրաստ-Ռափայէկեան վարժադաիին:
